Ե. 6668 — 1892 ՄԱՐՏ 6 ՇՈՒՄԱՆ — 32 ԻՆՃԻ ԱԿԻՆԷ — ԱԼԻՖ. 1892 ՄԱՐՏ 18 ՇԱԲԱԹ — Ե. 6668

ԳԻՆԸ 40

Մանցասարի Էրֆան

ԳԻՆԸ 40

ԵՎԱՄԻ ՂԱՋԷԹԱ

Բաղրեալար Իչին սէնէլիք Մէճիտ 7

Սրանպոլ Իչին » » 6

Բոսբա Իւճրէթի պիզէ աեիտ տիր

Իսթանպոլտա, Փիւրքճիւ Խանընտա, այթ գաթտա վագը 21 վէ 23 նիւմէրոլու մաղազալար.

مطبعه و اداره خانه‌سی
استانبولده کورکجی خانده آلت‌قاده
واقع ۲۱ و ۲۳ نومرولو مغازه‌لر.

منظومهٔ افکار
صاحب امتیاز و مدیر مسؤولی
قره‌بت یانوسیان

1308 ՄԱՐՏ 7 — ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻԱԶ ԿԱԲԵՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ — 1309 ՇԱՊԱՆ 19

ԱԶԳԱՅԻՆ

Երուսաղէմտէն, Դայսէրիտէն, Մուշտան վէ Թրապիզոնտան Բաթրիգխանէ-միզէ վարիտ օլան թէլէկրաֆլարա կէօրէ, վէլատէթի հազրէթի Շէհրիեարի միւնասէպէթի իլէ քիլիսէլէրտէ տուպէ էօմր ու իճլալը Բաշիշահի եատ օլունարագ, պու միւնասէպէթլէ զիյնէթլէր տախի վուգու պուլմուշ տուր։

Երուսաղէմտէքի վանքըմըզ օ կիճէ գանտիլլէրլէ միւքէմմէլ սուրէթտէ տօնատըլմըշ վէ իճրայի շէհրաեին օլուն-ճուշ տուր։

Պէյօղլունտա միլլէթ սիւպեանընա մախսուս պիր մէքթէպին (Մանկապարտէզ) քիւշատը իչին, Ուսումն. Խորհուրդ Աւենապետի Պաղտատլեան սատ. Օհան էֆ. հազր. թարաֆընտան իյճապ իտէն թէտապիրին իթթիխազընա միւպաշէրէթ օլունմուշ տուր։

Կաթուղիկոս ինթիխապը իչուն, Տէրսաատէթտէն ճիսմանի մէպուս թաեին օլունան կիւմիւշկէրտան Տիգրան էֆ. նին մէճմուրիէթի մէղքիւրէի տէրէօհտէ իտէրէք, թաեին օլունաճագ բուհանի մէպուսլա էջմիածինէ կիտէճէկի իշիտիմիշ տիր։

Սէլանիքտէ Հայ մէքթէպի պուլունմատըղընան, միլլէթիմիզ չօճուգլարը Լաթին մէքթէպլէրինէ կիթմէկէ մէճպուր օլուուղլարը, վէ մէղքիւր չօճուգլարտան պիրինի Լաթին բիսգօբսու քէնարի քիլիսէսինէ կէօթիւրէրէք եէնիտէն միւռօն իմտիկի անլայըլմաղա, քիլիսէմիզ գայիտէյի մախսուսունճա, չօճուգլարըն Մկրտութիւնը էնաասընտա միւռօն աեինի տա իճրա օլունտուղու ճիհէթլէ, Հայ չօճուգլարը հագդընտա եէնիտէն միւռօն աեինի իճրասընա լիւզում գալմատըղընը, մահէլլի մէղքիւր լաթին բիսգօբսունա պիլտիրմէսի, Բաթրիգխանէմիզտէն Սէլանիք քահանասը Արժ. Տ. Արսէն հայրա իչար օլունտուղու կիպի, բազար կիւնլէրի Հայ չօճուգլարընը ճէմ իտէրէք, քիլիսէ գավանիյի իլէ Հայ լիսանընը թէտրիս իթմէսի, այրըճա միւմայիէյհ քահանասա էմր ու թավսիէ օլունմուշ տուր։

ՏԱԽԱԼԻԵԼ

Վէլատէթի հազրէթի Շէհրիեարի միւնասէպէթի իլէ, սիւլսան միւտտէթի ճէզաիրէլէրինի իքմալ էթմիշ օլան մահպուսլարտան, Գուբատա 20 վէ Իզմիրտէ 41 նէֆէրին թախլիէէի սէպիլլէրի իճրա գըլընմըշ տուր։

Խրտիվիէթի ֆէրմանընը Մըսրրա կէօթիւրմէկէ մէճմուր օլան միւշիրանը, իզամտէն Ահմէտ Էհուպ բաշա հազրէթլէրինէ, հավերի էքրէմիք իւնվանը իհսան պույրուլմուշ տուր։

Բաշայի միւշաթիլէյհ էքքեանը մաեէթի իլէ Գահիրէտէ 10 կիւն գալա ճագ, վէ ֆէրմանը Հիւմաեունուն գրաթը Ապէտին սէրայընտա վուգու պուլաճագ տըր։

«Գօլինկվուտ» վէ «էնփայըն» նամին. կիւիդ զըրհլըարը, Ահմէտ էհուպ բաշա հազրէթլէրինին Իսկէնտէրիեէէ վիսուլինտէ հազրը պուլունմագ իւզրէ, Մաթատանհ արէքէթ իմտիքլէրի կիպի, «Գօլինկվուտ» զըրհլըը իլէ ամիրալ Դեր տախի շէհրի մէզքիւրէ վասլ օլահագ իմիշ։

Ինկիլիթէրրա սէֆիրի ճէտիտի Սըր Գիէր Ֆօրտ, տիւն վիւքէյայի ֆիլամ վէ սայիր մէէմուրինի քիրամ հազարաթընը, Պէյօղլունտա քեային սէֆարէթ խանէտէ սուրէթի բէսմիեէտէ գապուլ իթմիշ, վէ իշպու բէսմի գապուլտէ պուլունան զէվաթը քիրամընը քեաֆֆէսի բէսմի էլպիսէլէրինի լապես պուլունմուշլար տըր։

Շուէա-Նորվէկիա Սէֆիրի Մ. Սթիմպէգ թարաֆընտան եարընը ագշամ, Խարիճիէ նազրը Սայիտ բաշա հազրէթլէրինին շէրէֆինէ օլմագ իւզրէ սէֆարէթխանէտէ պիր սուարէ վերիլէճէք տիր։

Տէվաեիրի բէսմիեէտէն թանզիմ իտիլէն մաազուլ մէէմուրլարըն մաաշաթը ճէտվէլի, մագամը Սատարէթտէն միլքիեէ թէգաեիւա սանտըղը նէզարէթինէ իրսալ օլունտուղու, վէ մաաշաթը մէղքիւրէնին մուայէն օլան թարիխտէն իմթիազարէն իթասընա պաշլանըլաճաղը խապէր ալընմըշ տըր։

Տուեունու ումումիեէ սթաթիսթիգ իտարէսի միւտիրիեէթի իլէ, միւֆէթթիշի ումումիլիկինէ թաեին դըլընան Մ. Դօնսթանթէն Սգանավինին մաաշը սէնէվիսի 700 լիրատան 900 լիրաեա իպլաղ իտիլմիշ տիր։

«Շիար», «Մէվրիսի-Նիւսրէթ», «Թաեիֆ», «Բէսիմօ» վէ «Գանտիեա» ռէֆինէլէրինի քէօհնէլէնէրէք իճրայի սէֆէր վէ նագլի լէվազիմէ զայրի սալիհ պուլունտուղունան, վէ պու ավիզո վաբօրլարընը թամիրի իշին 50 պին լիրաեա միւթէճավուզ պիր մէպլաղա լիւզում օլտուղունտան, պահրիեէ նէզարէթի, սէֆաեինի մէղքիւրէ եէրինէ գըյմէթի մէճմուասը անճագ 50 պին լիրաեա պալիղ օլահագ 5 ատէտ սէֆաեինի ճէտիտէ իշթիրասընը խաքիբալի Շահանէեէ արզ ու խթիյզան իլէ, օլ պապտէ իրատէյի Սէնիեէ չէրէֆսուտուր պուլրուլմուշ տուր։

Էտիրնէ սթասիօնունտան շէհրին տախիլինէ գատար պիր թրամվայ ինշասը իչին Մ. Էտուար Թուգաս իլէ Սէրվէթ պէյ թարաֆընտան իմթիեազ թալէպ իտիլմէքտէ իտի։

Պու քէրրէ խապէր ալընտըղընա կէօրէ, հիւքիւմէթի Սէնիեէճէ մէղքիւր խաթթըն էտիրնէ պէլէտիեէսի մաարիֆէթի իլէ ինչա իթտիրիլմէսինէ գարար վերիլմիշ օլտուղու կիպի, լազըմ կէլէն սէրմաեէնին թէտարիքի զըմընընտա եէրլի պիր գումբանեա թէշքիլի մաատէսի տախի մէղքիւր պէլէտիեէեէ հէվալէ իտիլմիշ իմիշ։

Ըէժինին կէչէն փետր. հասըլաթը 163.000 լիրաեա պալիղ օլտուղու. վէ կէչէն սէնէ մէղքիւր այ հասըլաթընտան 23.000 լիրա ֆազլա հասըլաթ վուգու պուլտուղու անլայըլմըշ տըր։

Եանեա Ըէժի միւտիրի ալէյհինտէ, վուգու պուլան չիքեաեաթընը թահգիգ-գը զըմընընտա, Տէրսաատէթտէն մահէլլինէ պիր մէէմուրու մախսուս կէօնտէրիլմիշ տիր։

Իզմիր ճինաեէթ մահքէմէսի պու քէրրէ Պուրնապաթտա մագթուլէն պուլունմուշ օլան տէօրթ տէլիգանլընընն գաթլինէ իշթիրաքլարը օլմագ իւզրէ միւթթէհիմ օլան «Շաթօ տը մէր» հէվալիսինտէ մուգիմ Ֆօգուզ քէօղլիւնիւն մուհաքէմէսինի լուսէթ իմմիշ տիր։

Ինչպու ճինաեաթընը ֆայիլէրի օլմագ իւզրէ մաարուֆ օլան Վէլի Տայի իլէ խըտմէթինտէ պուլունան չօպան 15 սէնէ քիւրէք ճէպասընա մահքիմ օլտուղլարը կիպի, ճինաեէթի մէղքիւրէեէ տօղրուտան տօղրուեա վէ եա պիլմասընթա իշթիրաքը օլմագլա միւթթէհիմ օլան տիկէր եէտի քիշինինտէ, տէրէճէյէ թէօհմէթ վէ մուշարէքէթինէ նիսպէթլէ, պէշտէն օն սէնէեէ գատար բըրանգապէնա օլմալարընա հիւքմ վերիլմիշ տիր։

«Մոնիթէօր»ին Եանեատան ալտըղը պիր մէքթուպա նազարէն, վիլաեէթի մէղքիւրէտէ քեային Մարկարիթա դազասընտա եէնիտէն պազը սիրդաթ վէ գաթլ վուգուսթլարը դուհուրա կէլտիկինտէն, Եանեա վալիսի թարաֆընտան Բրէվէզա միւթէսարրըֆընա էմնիեէթի ումումիեէնին թագրիր ու իեաեսի զըմընընտա թէտապիրի լազըմէնին իթթիխազը հագդընտա էվամիրի գաթիեէ իթա իտիտիկի կիպի, մալի պիղ գաթ Բրէվէզա շէհրինէ կիտէրէք, իճրայի տէվր ու թէֆթիշ իտէճէք իմիշ։

Շէհրիմիզ էրպապը սէնայիինտէն Միշէլ Պէհլաեան էֆէնտի ճանիպինտէն, զաթը հազրէթի Բաշիշահինէ մախսուս շիմշիրտէն մաամուլ զաեէթ նէֆիս պիր պասթօն եաբըլարագ, պաշ Մագէյնճի Հաճի Ալի պէյ հազրէթլէրի վասթասը իլէ խաբիրայի Շահանէեէ թագտիմ իտիլէրէք, մահզուզիեէթի Սէնիեէեի մուճիպ օլմուշ տուր։

Գայսէրի հապսխանէսինտէ մէվգուֆ օլանլարտան 4-5 քիշի պէյնինտէ տիւն միւնազասա զուհուր իտէրէք, հէր նէ գատար էթրաֆտան եէթիշիլմիշ վէ թէֆրիդ իտիլմիշ իսէլէր տէ, պազըլարընընն մէճրուհ օլմուշ օլտուղու, վէ մէճրուհլար լիէճլիւթթէտավի խասթախանէեէ նագլ օլունուպ, տիկէրլէրինին ախէր պիր թէվգըֆխանէեէ նագլի տէրտէսթ պուլունտուղու պա թէլէկրաֆ պիլտիրիլիէօր։

Ատանա վէ Դասթէմունի վիլիէրի հաճի Իզզէթ էֆ. վէ Ֆահրիդ բաշա հազարաթընընն, եարընն մահէլլի մէէմուրիեէթլէրինէ հարէքէթ իտէճէքլէրի իշիտիմիշ տէր։

Ատանա վիլաեէթինտէ հիւքմֆէրմա օլան ինգիլիէնցա խասթալըղը պիր այտան պէրու զահիլ վէ միւնտէֆի օլարագ, սքհհէթի ումումիեէնին պէրքէմալ պուլունտուղու կիպի, պու սէնէքի մահսուլաթտա տախի ֆէվգէլատէ ֆէյզ ու պէրէքէթ կէօրիլմիկի պիլտիրիլիէօր։

Հիւքմիրի քէսպի գաթիեէթ իթմիշ օլան վէ հապսխանէյի ումումիտէ պաղալարը ճահիդ կէօրիլէմէեէն 14 նէֆէր մահքիումէրին քիւրէք մէրքէզլէրինաէն պիրինէ նագլերի խուսուսու, պու քէրրէ Զապթիեէ նէզարէթի թարաֆընտան գարարկիր օլարագ, պաթէզբէրէ, Աալիեէ նէզարէթինտէն խաթիյզանը քէյֆիեէթ օլունմուշ տուր։

Իզմիրտէն եաղլըարընա կէօրէ, ճէգաեիրտէ քեաթիպի օլտուղու պիր թաճիրին 100.000 ֆրանգընը սըրդաթ իտէրէք Իզմիրէ ֆիրար իլէ, և այան պէրու զէվճէսի իլէ շէհրի մէղքիւրտէ իդամէթ իթմէքտէ վէ 20.000 ֆրանգլա պիր պիրախանէ սաթընը ալարագ իշլէթմէքտէ օլտուղու թէպէյեիւն իտէն Գօլէն նամ շախս, Ֆրանսա գօնսօլոսու թարաֆընտան թահթը թէվգըֆէ ալընարագ Մարսիլեաա կէօնտէրիլմիշտիր։

Հուսպէլ մէվսիմ, Պուրսա վիլաեէթինէ պու սէնէ չօգ եաղմուր եաղմասընտան նաշի, կէօլլեր ճէօշմիշ վէ էքսէր քէօրրիւլէրի խարապ օլտրագ, Պանտրըմատան Պալըքէսէրէ կիտէն եօլ իւզէրինտէ պուլունան Հոթապ տերէսի քէօրիւսինին տախի պիր այաղը խարապ օլմաղլա, կէչէպ տէօնէնլէր գայրդլար իլէ կիտիպ կէլմէկէ մէճպուր օլտուղլարընան, մէղքիւր այաղընը, չաբուգ սուրէթտէ թամիր վէ թէրմիմի իլէ միւրուր վէ ուպուրուն թէսհիլ վէ թէմմինի լիւզումու նաֆիա նէզարէթինտէն մահալինէ թէպլիգ վէ իշար օլունմուշ տուր։

Մէքթէպի հուդուգու Շահանէ պաղչէսինտէ պուլունան հավուզտան, տիւն պիր գատըն վէ պիր էրքէք նաշը չըգարըլմըշ վէ Զապթիեէ նէզարէթինճէ պու պապտէ իյճապ իտէն թահգիգաթ իճրա իտիլմէկէ պաշլանմըշ տուր։

Պիր այտան պէրու Հալէպ վիլաեէթինտէ գալէրա իլլէթինտէն հիչ պիր վուգուաթ օլմատըղը գաթիէն թէպէյեիւն իմտիկի հալտէ, գարատան վազ օլունան գօրտօնլարընը քիւլլիեէն իրղասը լիւզումու, պու քէրրէ սըհհիեէ նէզարէթինտէն Պէյրութ վիլաեէթինէ թէլէկրաֆլա էմր ու իշար օլունմուշ տուր։

Պաղը հավատիսաթը Տարիլիեէ իշիւն սոն սահիֆէեէ փիրաճաթ օլունա։

ԽԱՐԻՍԻԵԷ

ԻԹԱԼԵԱՆԸՆ ԱՀՎԱԼԸ ՄԱԼԻՍԷՍԻ

Իթալեական ահվալը մալիսէ բէք զիեատէ բախնէտար օյմաղլա, եէքտիկէրինի միւթէագրպ մէվգրի իգթիտարէ կէչէն գապինէյէր, մէմալիքի էճնէպիեէտէ Իթալեա էսհամընն թէնէզզիւլինի, վէ տախիլի մէմալիքտէ գոմշնուն սիւրաթլա թէրազգրսընը մէն իտէմիշլէր տիր։ Պունտան ագտէմ մարգի տի Ռուտինի շու գամպիո թէրազգրսընն, սուրէթի զայրի մունթազամէտէ վուգուա կէլմէսինի, Իթալեա սէրմաեէտարանընն, միլլի էսհամն մէմալիքի էճնէպիեէտէի թէնէզզիւլի ֆիլեաթընտան պիլիսթիֆատէ, քէսրէթլէ սաթքն ալմալարընա հանլ ու իսնատ իթմիշ իտի։ Զի ֆայիտէ քի, իթմինանպոիշը գուլուպ օյան շու իյզահաթա բաղմէն, իյզահաթը մէզքիւրէ պիր էսասը հագրգաթա միւպթէնի տէկիլ տիր, զիրա էսհամ թէնէզզիւլտէ տեվամ իթմէքտէ օլտուղու կիպի, էմգնզ զամէն եիւզտէ իքի պուչուգ նիսպէթի ֆէվգէլատէսինէ վարմըշ օլտուղու հալտէ, էլեէվմ պիր գաթ տահա եիքսէլէրէք 100տէ աեօրտէ իպլաղ իտիլմիշ տիր։

Գամպիոնուն շու սուրէթլէ եիքսէլմէսի, մահզա Իթալեա էսհամընա մախսուս օլմաեըպ, Սբանեա, Բորթուգալ վէ Եունանիսթան կիպի տէվլէթլէր տախի, իսթիգրազ թահվիլլէրինի ալթուն օլարագ թէէտիեէեէ մէճպուր օլտուղլարընտան, բէք պէօեիւք քիւլֆէթ վէ մէսարիֆաթա տիւշար օլմագտա տըրլար։

Մէմալիքի Միւճթէմիայի Ամէրիգա, Ֆրանսա, Ինկիլթէրրա վէ Ալմանեա կիպի, քէնտի քէնտիլէրինին տաեինլէրի օյան, եանի պօրճլարընդ ֆաեիզլէրինի թէէտիեէ իչիւն, խարիճէ նագտ իխրաճընա մէճպուր օլմաեան մէմլէքէթլէր պախթիեաբ ատտ օլունապիլիրլէր։

Ալաֆր։ մարտըն 12ինտէ Իթալեա մէճլիսի մէպուսանընտա մէպուսանտէն Թրինէլլի վէ Էլէնա իքի մութավվէլ նութգ իյրատ իտէրէք, հիւքիւմէթին մալիեէ բօլիթիգասընը չէտիտէն թէնդրա վէ մուախէզէ իթմիշլէր տիր։ Հէր իքիսի տէ իտարէյի տէվլէթ թէմամը ալա թէնսիգ ու թանզիմ օլունմատըգճա, էօյլէ ատի էգոնոմիլէրլէ պիւտճէնին միւվազէնէսի միւմքինիզ օլտուղու բէեինի պէեան իթմիշլէր տիր։

Եէնիտէն վէրկիլէր իհտաս իթմէքազլ ու մանթըգա մուվաֆրդ օլմաեաճաղը կիպի, մէմլէքէթին ահվալը էգոնոմիզըյեէսինի իսլահ իչիւն սարֆը մահասալը զայրէթ ու մագտերէթ իթմէլի տիր։ Ահվալը էգոնոմիզըյեէ մաթլուպ սուրէթտէ պուլունմատըգճա, ահվալը մալիեէնին քէսպի սալահ իթմէսի միւմքինիզ տիր։ Մալիեէ նազրընընն հիսապլարը քէնտիսինին մաղլուպիեէթ գագուլ իթմէզնիքպինիկինին (օբենդմ) պիր տէլիլի ճէտիտի տիր։ Աչրգ 19 միլեօնու թէճավուզ իտէճէք տիր, զիրա չըմէնարֆէրլէրլէ կէօմրիւքլէր վարիտաթը պիւտճէ թախմինաթընն մատուռնունտա պուլունմագտա տըր։

Իմտի մէվճուտ օյան վարիտաթլա պիւտճէնին մի վազէնէսինի հուսուլէ կէթիրմէկի տիւշիւնմէմէլի տիր։ Պա գալըմ հիքիւմէթի բիացանը ալէտտեվամ թէրազգը իթմէսինէ գարշը նէ թէապիր իթթիխազ իտէճէք տիր, պու սիւալէ ճէվապ վիրմէք միւշքիլ տիր։ Ֆինանսագրգա հիքիւմէթի էճնէպի սարբաֆիեէ բիացալարը էհէմմիեէթինի պիլմէմէզլիկէ կէլեէօր, լաքին էհալի էօյլէ շաշաալը բօլիթիգալարտան պիզար օյմուշ տուր, տօղրուճա մագսէտէ իյսալ իտէն պիր բօլիթիգաեա լիւզումի վար տըր։ Պու իքի նութգլար քէմալի տիգգամէլէ իսթիմա օլունուպ, ալգըլարլա գապալ իտիլմիշ տիր։

«Ֆանֆուլլա» զազէթասը, զաթէն գարարկիր օյան 75 միլեօնլուգ թէնզիլաթտան մասատա, եէնիտէն էգոնոմի իճրասը լազըմ կէլտիկինի, վէ միւգթագի օյան 20 միլեօն ֆրանգլըգ էգոնոմիէի, հարպիեէ պիւտճէսինճէ իճրայի թէնզիլաթտա արտամագ իզթիզա իթտիկինի մագամը միւթալէատա պէեան իթմէքտէ տիր։ Մէգքիւր զազէթա իլավէթէն չէօյլէ տիեօր «էկէր հարպիեէ պիւտճէսինճէ շու ֆէտաքեարլըգտա պուլունուլմագ իսթէնիլմէզ իսէ, իքի չէյտէն պիրի լազըմ կէլմէքտէ տիր, եանի եա եէնի վէրկիլէր թարհ իթմէք, վէ եախսա իսթիգրազ իլլէմէք լազըմ կէլէճէք տիր։ Իմտի եէնի վէրկիլէր թարհընը քիմսէ արզու իթմէտիկի կիպի, հէյլեթի վիքէլա պէօյլէ պիր շէյի գապալ իտեր իսէ, տերհալ ինֆլասալի վուգուա կէլէճէք տիր։ Խաթիգրազ իթմէք իսթէնիլսէ պիլէ, նէրէտէն իտիլէճէք տիր, մէմլէքէթտէ՞ն մի, լաքին մէմլէքէթտէ սերմաեէ գալմամշ տըր։ Մէմալիքի էճնէպիեէտէ՞ն մի, անլերինտէ պիզիմ իթթիֆարըմզա էմնիեէթլէրի եօգ տուր։

Գրալ Ումպերթօ հազր. պու սէնէ Ինկիլթէրրա գրալիցասընը զիեարէթ իթմէեէճէք տիր։ «Գօրէսբօնտանս Բուլիթիգ» զազէթասը պու պապտէ Լօնտրատան ալտըզը պիր մէքթուպու նէշր իտիեօր քի, մէքթուպու մէզքիւր պու սէյեահաթն նէ մագսէտէ մէպնի թալիգ ու թէէխիր օլունտուղունու իյզահ իլլէմէքտէ տիր։ Մուխպիրի մէզքիւրուն պէեանընճա, իշպու սէյեահաթ կէրէք Ինկիլթէրրատա վէ կէրէք Իթալեատա շէտիտէն արզու օլունմագտա տըր։ Գրալ Ումպերթօ հոգրէթլէրինին Լօնտրաեա վուգու պուլաճագ սէյեահաթընն նէթիճէսի օյարագ, պիր խայլի սէնէլէրտէն պէրու պու իքի տէվլէթ պէյնինտէ մէվճուտ օյան վէ իշթիրաքը մէնաֆի էսասը իւզէրինէ միւէսսէս պուլունան իթթիֆաֆ վէ միւնասէպաթը տօսթանէ քէսպի թէէյեիւտ վէ թէէքքիւտ իտէճէք տիր։ Մէքթուպու մէզքիւրտէ տէնիլիեօր քի «Գիթիւն Ինկիլիզլէր գրալ Ումպերթօնուն սատրգ պիր միւթթէֆիգ օլտուղունու, թատիգ իթմէքտէ օլուպ, էկէր գրալը միւշարիլէյհ Լօնտրաեա ազիմէթ իտեր իսէ, Ինկիլիզլէրին թէվէճճիհաթը, նիւմահիշաթը խահիշքեարանէ վէ շէվգավերի իլէ իզհար իտիլէճէք տիր։»

Շու հալտէ ահապա Իթալեա գրալը նիշիւն Ինկիլիզրաեա սէյեահաթ իթմէեօր։ Իշթէ Վիէննա զազէթասը մուխպիրի, պու խուսուս հագգընտա պէրվճէհի աթի պէեանը միւթալաաթ իտիեօր։

«Միւթէսավվէր օյան սէյեահաթ անճագ պիր սիւքիւնէթ վէ հուզուր զէմանընտա վուգու պուլապիլիր։ Իմտի պու սէնէ զարֆընտա Ինկիլթէրրատա զաեէթ չէտիտ միւնազաաթ վէ միւնազաշաթը ինթիխապիեէ վուգու պուլաճագ օյուպ, պու իսէ ուժուժէն ճալիպի տրգգաթ տըր։ Ինկիլթէրրա 1892 սէնէսի զարֆընտա ատէթա արսլանլարընն պիր զարը մագամընտա պուլունուեօր։ Շիմտիտէն թիւլէրինի իւբիւրթմէքտէ, վէ տիշլէրինի կէօսթէրմէքտէ օյան պու արսլանլար Օէլրնպրրի վէ Կըլետրսթրն, Զէմպրրլէյն վէ Հարդօրթ, Պէլֆուր վէ Մ՝օրլի թէսմիեէ օլունուբլար։ Պու արսլանլարընն Իրլանտալը եավրուլարը տա Րէտմընտ Օ՝պրիրն վէ զայրիհիւմ տիրլէր։

Իշթէ պունուն իչիւն գրրալ Ումպերթօ Իթալիատա գալաճագ տըր։

Իշպու էսպապա էգոնոմի ճիհէթի տախի իլավէ իտիլէպիլիր։ Շէօյլէ քի գրալը միւշարիլէյհ իլէ մախտուսմունուն պիր հարպ սէֆինէսինէ բաքիպէն, վէ քիւշիւք պիր տօնանմա իլէ վուգու պուլաճագ պու սէյեահաթը, Իթալիա-եա լաագալլ պէշ միլեօնա մնալ օլաճագ օլուպ, շու սըրատա Իթալիանընն ահվալը մալիեէսի պէօյէ ֆէվգէլատէ պիր մէսարիֆ իհթիեարընա միւսաեիտ օլմատըղը վարէսթէէյի իյզահ տըր։

Իթալեա մէճլիսի մէպուսանը մարտըն 10ունտա պիւտճէ մ՝զաբէրէսինէ տէվամ իթմիշ տիր։ Եէվմի մէզքիւրտէ ատլիեէ պիւտճէսինին թէնզիլի բատի գալլար թարաֆընտան թալէպ օլունմուշ իսէտէ, ատլիեէ նազրընը պու պապտէ մուխալէֆէթ իտիպ, մէճլիս էքսէրիեէթի արա իլէ ատլիեէ նազրընընա հագգ վիրմիշ տիր։ Քէզա մէճլիս ժանտարմա միւլազիմի Լիվրակի թարաֆընտան գաթլ օլունան պիշարէ էեուպուն վերէսէսինէ 15,000 թալէր թազմինաթ իթասընը գապալ իթմիշ տիր։ Հատիտ իլ մրզահ օյան Քրիսպի միւզաքերէեէ իշթիրաք իտիպ, պիզզաթ բէեիսի մէճլիս մարգի տի Ռուտինիեէ թէարրուզ իթմիշ տիր։ Մարգի տի Ռուտինի պիր Սիչիլիալը օլուպ, գանը հարարէթլի օլտուղունտան, քէնտի մուխասիմինէ օտէրէճէ չիտատէթլի թապիրաթլա ճէվապ վիրմիշ տիր քի, մէճլիս ըէյիսի թարաֆընտան տաեիրէյի գանունն վէ իթիտալէ բուճու իթմէսի իխթար օլունմուշ տուր։ Պու կիպէ հալլէր տիկէր մէմալիքտէ տախի զուհուրա կէլմէքտէ տիր։ Իճթիմաաէ խիթամընտա, տախիլեեէ նազրը իլէ միւթէհէյեիճ Մ. Իմպրիանի պէյնինտէ պիր միւնազաա զուհուրա կէլմիշ տիր։ Շէօյլէ քի, Մ. Իմպրիանի եէվմի մէզքիւրտէ Միլան ամէլէսինէ, Մացինինին եարը պէլտէն եօգաբը օյան հէյքէլի իւզէրինէ «Միլանընն Մացինիլէրի» էլֆազընը հավի պիր գօրտէլա իլէ պիր թաճ վազ իթմէկէ միւսատատ օլունմասընտան տօլաեը պէեանը թէչէքքի իթմիշ տիր։

Մ. Իմպրիանի շէօյլէճէ նիտա իթմիշ տիր։ «Բարմաղընտա Մացինի իլէ օյան միւնասէպաթընն պիր խաթըրէ վէ եատիտաշթը օլմադ իւզրէ պիր եիւզիւք թաշրեան տախիլիեէ նազրընընան, դայրի միշէվվէշ պիր ճէվապ պէքլէրիմ։» Մ. Նիգոթէրա ճէվապէն, պու սէօզլէրէ գարշը բրոթէսթո իտէրիմ տէմիշ վէ շէօյլէ իլավէ իթմիշ տիր։ «Մ. Իմպրիանի պու եիւզիւկին պանա Մացինիտէն տէկիլ, վալիտէմտէն ինթիգալ իթտիկինի պիլիր, վէ պէն Մացինինին կէնճլիկինտէ տօսթու վէ թարաֆտարը իտիմ։ Էկէր Իմպրիանի բուսում վէ նէզաքէթ խարիճինէ չըգար իսէ, քէնտիսինէ ճէվապ վիրմէքտէն իսթինքեաֆ իտէճէկիմ։ Պանա հէր հալտէ ճէվապ վիրմէլիսինիզ հայգրրտը Իմպրիանի, Նիգոթէրա իսէ ճէվապ վիրմէեէճէք տէեի Նիտա իթտիքտէ, Իմպրիանի քէօբիւրէրէք մէճլիսի մէպուսան թահգիր իտիլիեօր իսէ տէ, հագգընը իհգագ իթտիրէճէք տիր տէեու հայգրրմասը իւզէրինէ, մէճլիս Իմպրիանինին շու էլֆազը հիտաէթքեարանէսինէ նազարը իսթիհզա իլէ պագրպ, նիհաեէթ ըէեիսի մէճլիս չարգասընը գօեարագ իճթիմաէ խիթամ վիրմիշ տիր։

ԱՍԲԷՐ ՃԷՄԻ

Լօնտրա զազէթալարընտան պագրլարընը վիրտիքլէրի մալիմաթա կէօրէ, Ռուսիա հիւքիւմէթինին պիր միւտէթտէն պէրու Ալմանեա հուտուտունա եազը մէվգրլէրտէ ճէմ իյլէմիշ օլտուղու նէֆէրաթը տաքէրիեէ 30,000 քիշիտէն զիեատէ օլուպ, Վէլինէ չէհրի գուրպինտէ տէ զաեէթ միւհքէմ պիր օրտուկեահ թէհիեէ իտիլմէքտէ իմիշ։

Ավթրիա հուտուտու գուրպինտէ ճէմ իտիլէն ասքէրլէրին քեաֆի կէօրիւլմէմէսինտէն նաշի, պօշ վակօնլար թէքրար վասաթի Ռուսիաեա կէօնտերիլէրէք, օ թարաֆլարտա հագգը պուլունան ասաքիրտէն պիր գրսընընն ճէլպի իչիւն, Բէմթրսպուրկտան Ռուսիա շրմէնտրֆէր նէզարէթինէ էմր վիրիլտէկի Վիէննատան «Թանտարա» զազէթասընա եազրլմըշ տըր։

ԻՆԿԻԼԹԷՐՐԱՆԸՆ ՊԱՀՐԻԵԷ ՊԻԻՏՃԷՍԻ

Ինկիլթէրրա պահրիեէ նազրը, կէչէն կիւն բարլամէնթոեա 1892-93 պիւտճէսինի իթա իլլէմիշ, վէ պունտա սէնէյի ճարիեէ իչիւն. թախսիսաթը պահրիեէ, կէչէն սէնէտէն 23,100 լիրա զիեատէ օլմագ իւզրէ, 14,242,200 լիրա կէօսթէրիլմիշ տիր։

Միւրէթթէպաթը պահրիեէ, կէչէն սէնէ 71,000տէն իպտէթթ իքէն, պու սէնէ 74,100է իպլաղ իտիրմիշ, վէ պիւտճէ թախսիսաթընտան 3,520,000 լիրա մասաչաթ վէ 1,215,700 լիրա մէլպուսաթ վէ մէէքիւլաթա իֆրաշ իտիլմիշ տիր քի, պունլար տա կէչէն սէնէեէ գրեասէն 185,900 լիրա ֆազլա պուլունմագտա տըր։

Գահրիեէ իհթիեաթը իչիւն վուգու պուլան թախսիսաթ 1891 սէնէսինտէն 5900 լիրա զաեիտ օլտուղու հալտէ, 159,000 լիրա օլուպ, սէֆինէլէր ինչաաթ վէ թամիրաթընտա իսթիխտամ օլունան էֆրատ իչիւն տախի 1,866,100 լիրա կէօսթէրիլմիշ, վէ պու տա կէչէն սէնէտէն 114,300 լիրա ֆազլա պուլունմուշ տուր։

Էչեա վէ էտէվաթը լազըմ թախսիսաթը, սէնէեի սաղրգատան 247,200 լիրա նօգսան օլտուղու հալտէ, 1,615,500 լիրատան վէ խուսուսի ֆապրիգալարտա, եա գօնթրաթօ եարտըրը լաճագ մէվատտ իչիւն վագը օյան, իֆրազաթ սէնէյի սալիֆէեէ պիլինիսպէ, 28,600 լիրա զիեատէ պուլունտուղու հալտէ, 1,289,400 լիրատան իպտէթթ տիր։

Միւգթազի օյան սիլահլարը մէսարիֆաթընա գարշը վուգու պուլան աեիտաթ 1891-92 սէնէսինտէն 130,000 լիրա նօգսան օլարագ, 1,398,700 լիրա օլուպ, ումումի թախսիսաթտան միւթէպազը 2,175,800 լիրա տախի, թէգաեիա մուաշը ալան տուլ գատընլար, վէ միւհթաճիյն վէ սաեիրէ մասաչաթը իլէ, Ավսթրալիա սուլարընտա պուլունտուրուլուպ, պու սէնէ թէզեիսինէ գարար վիրիլէն հարպ սէֆինէլէրինէ թախսիս իտիլմիշ տիր։

ԻՆՍԱՆ ԳԱՐՆԸՆՃԱ ԵԱՇԱԵԱՊԻԼՄԻՇ ՊԻՐ ԵԸԼԱՆ

Ֆրանսա տախիլինտէ քեաեին Մօնլօսօթ էհալիսինտէն Քօրթօ Նամընտա պիր ֆամիլեաեա մէնսուպ օյան քիւշիւք պիր չօճուղուն, կէչէնլէրտէ պիր եըլան սիւշիւրմիշ օլտուղու շաեի օյմուշ իսէ տէ, հէր քէս թարաֆընտան պու բիվաեէթ էն էվվէլ միւպալաղաեա հավլ օլունտուղու ճիհէթլէ էհէմմիյեէթ վիրիլմէմիշ իտի։ Պիլախէրէ չօճուղուն հագրգաթէն պիր եըլան տիւշիւրմիշ օլտուղու թէհլագգուգ իթմէքլէ, Լօնտրա զազէթալարընտան պիրինին մուխպիրի, մէզքիւր ֆամիլեանընն Ֆէնտիրսաղընտա իգամէթ իթտիկի խանէեէ կիտերէք, չօճուղուն վալիտէսինի զիեարէթլէ, պու պապտէ իյզահաթ վիրմէսինի ըէճա իթտիկինտէն, մատամ Քօրթօ, մուխպիրի միւմաիլէյհէ չու ճէվապը վիրմիշ տիր։

«Ընտրեաս նամընտա վէ անճագ եէտի եաշընտա պուլունան իքինճի օղլում ալթը այաան պէրու գալընընտա պէօեիւք պիր սանճը հիսս իթմէքտէ իտի, հէյլէ եաթագտան գալգտըղը զէմանէր քէնտինի դայպ իտէճէք տերէճէտէ պիր աղրըլար չէքտիկինտէն, պիչարէնին չու հալինի չօճուղա բէք չօգ սիւտ վիրմէք սուրէթի իլէ պաղը մէրթէպէ թէսքին իտէպիլմէքտէ իտի։

«Պունտան պաշգա, տիկէր տիւրլիւ թէտավիլէրէ միւրաճաաթ իթմիշ իսէմտէ, հիշ պիրինտէն ճիտատ պիր սէմերէ հասըլ օլամամշ իտի։

«Շուրջը զարիպ տիր քի, չօճուղուն պու գատար ատանճլարը իլե պերապէր, իշթիհասը էվվէլքինե նիսպէթ գապուլ Քաէմէեճէք աէրէճէտե աչըմը իքէն, վիճուտի կիւնտէն կիւնե զաերքիլան մագտա իտի։ Նիհաեէթ պիր կիւն, Պօհէմիալը պիր գատըն չօճուղուն պէօյլե պիր հալաէ պուլունտուղունու խապէր ալմազլա, Եանըմա կէլէրէք, Անտրէասա պաղտրգտան սօնրա, մախսուսէն թէրթիպ իյլէտիկի պիր իլաճը իթա վէ պունու եալընըզ պիր տէֆա իչտիկի թագտիրտէ, քեամիլէն էյիլէշճէճէկինի սուրէթի գաթլեէտե թէէմին իյլէտիկինտէն, մեզքիւր իլաճը չարնաչար չօճուղա իչիրտիմ։ Իլաճ թէէսիրինի կէօսթէրտի։

«Անտրէաս իլաճը իչտիքաէն սօնրա, տահա շիտտէթլի պիր ազրըեա տիւչար օլարագ, պատէհու պիր եըլան տիւչիւրտիւ։ Իշթէ չօճուգ պու սաեէտե օ միւտհիշ հալտէն գուրթուլարագ, պու կիւն թէմամի իլե իեատէյի աֆիեէթ իթմիշ տիր։

Մուխպիր պու սէօզլէրի իշիթտիքտէն սօնրա, պունլարը միւպալաղաեա համի իյլէտիկինտէն, հագրզգաթը հալի Պօհէմիալը գատընտան էօյրէնմէք իչիւն խանէսինե կիտէրէք, իյզահաթը լաղը մէ թալէպ իյլէմէսի իւզէրինե, մեզ պուրէնին վիրմիշ օլտուղու ճէվապը, մատամ Քօրթօ թաաքֆընտան վիրիլէն մաալիւմաթա թէմամի իլե միւթապզգ օլտուղունու կէօրիւնճէ, տիւչարը հայրէթ օլուր։

Պօհէմիալը գատըն, եըլանը տիւչիւրմէք իչիւն պաղը օթլարտան իպարէթի օլարագ թէրթիպ իյլէմիշ օլտուղու իլաճը, մուխպիրի միւմարիէյհէ կէօսթէրտիկի կիպի, իսբիրթօ իչէրիսինե ատգլատըը եըլանըտա մէյտանա գօյմուշ տուր։

Պու եըլան թագրիպէն եարըմ մէթրօ թուլինե վէ պաշ բարմագ գալընըզընտա օլուգ, օ թաաքֆլարտա մէվճուտա վէ «Անօաէթ» նամը իլե մաարուֆ օլան եըլան ճինսինտէն տիր։

Պու եըլանըն նէ սուրէթլէ չօճուճուն գարնընտա բէյտա օյմուշ օլտուղուչ մատտէսինե կէլինճէ, վալիտէսի, Անարէանըն ալթը եէտի ալ էվվէլ սուեու թէմիզ օյմաեան պիր հավուզտան սու իչմիշ օլտուղունու, վէ օ զէմանտէն պէրու աղրըլար հիսս իթմէեէ պաշլատըզընը պէեան իթմիշ տիր քի, չու հալ, եըլանըն հէնուզ եուսուրթա հալինե իքէն մեզքիւր հավուզտան սու իչմիշ օլան չօճուղուն գարնընա կիթմիշ վէ օրատա պէօեիւմիշ օլտուղու անլաշըլմըշ տըր։

Իշթէ զէվալը չօճուգ ալթը այ միւտաէթ, պու եըլանը գարնընտա պէսլէմիշ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

ԷՍԿԻ ՊԻՐ ԶԱՐԲԳԼԷԳ

Ֆինքի նիւսխէմիզտէ, եէնի գաբու հնարիգ ի միւհթաճիյնի իչին, զէվաթը խայրբխահան թաաքֆընտան հիմմէթ պուրուլան իեանէնին, լաեզգ օյան պիշարէկեանէ, գօմիսիօնու մախսուսու թաաքֆընտան, պազը միւլահազաթա մէպնի թէվզի օլունմաեըպտա պէքլէթտիրիլիկինի, մաէթ թէէսիւֆ պէեան իթմիշ իտիք։

Ալտրըրմըզ մալիւմաթա նէզարէն, մեզքիւր գօմիսիօն ազալարընտան պազրլարը, պիզիմ էֆքեար վէ իթիգատըմզտա օլարագ, կէլէն իեանէեի, ազ եա չօգ հէր նէ մըգաարտա օլսա, անիտէ թէվզի իթմէքլիք նիյէթի վէ իտտիասընտա օլտուգլարը հալտէ, տիկէրլերի իսէ մուղաեիրի օլարագ, հէր սէմթտէն կէլիպ պիրիքմէսի, վէ լաեըգլըճա պիր չէյ վէրիլմէսի նիյէթինէ, վէ քէնտիլէրճէ մէէմուլտէն պուլունան պիր իւմիտին հուսուլինէ մէպնի գարշը կէլէրէք, պէքլէմէք, վէ պիշարէկեանը պէքլէթմէք իտտիասընտա պուլունմագտա, վէ պինաէն ալէյհատ էքսէրիեէթի արա պուլմագտա իմիշլէր։

Պու ոօնրաքի նիյէթ վէ իտտիա ի սէ պիզճէ բէք միւզիրը, բէք չարբըգ վէ բէք տէ միւզայիրի ինսաֆ վէ մերհամէթ տիր, վէ միլլէթիմիզտէ պու չարբըգլըգ հէր վագըթ կէօրիւլմէքտէ օլտուղունատն, կէրէք մատտի վէ մանէվի, վէ կէրէք տօղրուտան վէ տօլաեը տան զարարլըրընը հէր վագըթ էհալի միզ չէքմէքտէ տիր, վէ զիեատէսիյլե չաեանը էսէֆ պիր խուսուս տուր քի։ Բաթրիգխանէմիզ թարաֆընտան մեզքիւր չարբըգլըգ թահթը նազարը տիզգաթա ալընմաեարագ հալէա էսկի չարբըգ էֆքեար վէ պաթրլ իթիգատտա պուլունանլար տախի, պու եօլտա գօմիսիօնլարա իտխալ իտիլտիքլէրինտէն, սաեիր զաթլարընտ տախի էֆքեարը սալիմէսինէ մանի օլմագտա տըրլար։

Պաշլըճա իքի նէվի իեանէ վար տըր, պիրինճիսի հէր կիւն եախօտ հէր վագըթ, իեանէ իլե կէչինմէքլիկի քէնտինճէ պիր մէսլէք իթթիխաղընա մէճպուր օլանլարա իեանէ վերմէք տիր քի, հէր նէ զէմանտա վերիլսէ օլապիլիր, չիւնքի էօյլե ֆագըրլար պին գաբուեա միւրաճատաթ իլէ նէվմիեէ չըգարմաեա ալըմըշ օլտուգլարընտան, եալընըզ չու եա պու զաթրն իեանէսինէ պէքլէմէքտէ օլմազլար, վէ պինաէն ալէյհ չու եա պու զաթտան իեանէ ալմատըգլարը կիւն թէհիտէսթ վէ պիւմիտ զալարագ տիւչարը մահրումիյեէթ վէ սէֆալէթ օլմազլար, վէ իքինճիսի տախի պիր ֆէլաքէթէ վէ եախօտ պիր աֆէթէ ուղրաեան միւհթաճիյն վէ պիվաեէկեանէ իեանէ վերմէք տիր քի, պունուն կիւնինտէ վէ տագըգասընտա եէթիշտիրիլմէսի էլզէմվէ լապիւտ տիր։ Եօգսա էհէմմիեէթինի զայպ իտէր, վէ պինաէն ալէյհ ասըլ ֆագիլէթին մագսէտի զի եատէսիյլէ էքսիլիր, վէ հաթթա պիւեիւք ֆէնալըգլարա վէ զարարլարա տա պիր սէպէպիեէթ վերիլմիշ օլուր։ Մէսէլա, պիրինին տէնիզ տիւշիպ տէ պօղուլմագ թէհլիքէսինտէ պուլունտուղունու կէօրէն պիր խայրխահը, «պէն պու պիշարէեի տէնիզ աթըլըպ տա գուրթարմագան էվվէլ, կիտիպ պիր գաթ էլպիսե թէտարիք իթմէլիեիմ քի, տէնիզտէն չըգտըղընտա սօուգտա տօնմասընա» տիեէրէք, էլպիսե թէտարիքի նիյէթիյլե վագըթ կէչիրմէսի ասլա ճաեիզ օլմազ։ Վէ քէզալիք պիր զէվալլընըն պիր եանկընտա եռնրպ թէլէֆ օլաճաղընը կէօրէն պիր էհլի սէվապը, «աթէշտէն գուրթուլտուգտան սօնրա, պիշարէնին դալգինին վէ թէքմիլ վիճուտինին բահաթ իթտիրիլմէսի էլզէմ տիր, իմտի, էվվէլա պիր գատէհ լիմանատա վէ էմալի ֆէբրահ. պախշ շերպէթլէր վէ բուհլար, վէ եաթա ճագ պիր եաթագ հազըրլաեաեըմտա, պատէհու մէրգումու գուրթարաեըմ» տեեի տիւշինմէսի ասլա ճաեիզ օլմամաբգտան պայգա սըրֆ պուտալըգ ատտ օլունուր, պունա մանէնտ պիր չօգ միսալլեր տահա պէեան իտէպիլիրիզ, իշթէ, հարիգ զէտէկեանէ զիեատէճէ պիր իեանէ վերմէք, վէ եախօտ մուավէնէթ իթմէք նիյէթիյլե, եէթիշէն իեանէեի տագըգասընտա միւհթաճիյնէ եէթիշտիրմէեիպ տէ, զիեատէ իեանէ թօբլանմասընա, վէ պինապէրին, պիր թաաքֆտան պիւեիւք պիր սախավէթ զուհուրա կէլմէսի իւմիտիյլե պէքլէմէք տախի թըպգը մեզքիւր միսալլէրե պէնզէր։ Վէ եախօտ, պիր խասթատա սաաթընտա հէքիմ վէ իլաճ եէթիշտիրմէեիպ տէ, կիւեա խասթալըգ քէնտի քէյֆինէ կէօրէ պէքլէր կիպի, հաֆթաղարճա վէ այլարճա զիեատէ հազիգ լիապիլէր վէ միւէսսիր իլաճլար պէքլէմէեէ պէնզէր, հէլպու քի, իեանէ իթասընա հիմմէթ իտէն զաթլար, պու եօլտա չարբըգ էֆքեարլար իլե միւհթաճիյնին բէնչէյի զարուրէթ վէ սէֆալէթտե պէքլէթտիրիլմէսի նիյեէթիյլե քէնտի իեանէլէրինի եէթիշտիրմէեիպ, իլլա, տաղըգասընտա եէթիշտիրիլէրէք իչէ եարամասը, տուտարը վէ թէչէքքիւրի միւէտտի օլմասը նիյեէթ վէ էմնիյեէթի իլե հիմմէթ իթմէքտէ տիրլեր։

Պու չարբըգլըգ ԷՀալիմիզտէն էքսէրինին ֆիքրինտէ քէօբլէշմիշ օլտուղունատն, հէր իեանէ թէվզիինտէ, պու եօլտա ֆէնալըգլար փճրա իտիլմէքտէ, վէ կէրչի քէնտիլէրինի հագգը կէօսթէրմէք իչիւն մէյտանէ կէթիրտիքլէրի իլզահաթլար վէ սէղպէպլեր էն զիեատատի մագուլէտէն իսէ տէ, պու ճիւմլէ իլե տախի էհալի իսքեաթ օլմագտա տըր, չիւնքի ումմում էհալի, մանէվի զարարընն ճէսամէթինի վէ քեսրէթինի կէօրէմէտիկինտէն, էն ուֆագ մատտի վէ բարլագ մէնֆաաթա գարբլըգ ալտանը, վէ մեզքիւր իյզահաթը վերէնլէր վէ սէպէպլերի կէօսթէրէնլէր տէ, էհալինին պու ճէհալէթինտէն իսթիֆատէ իտէրլեր, նասըլ քի պունուն էմսալի, սաեիր խուսուսլարտա վէ պիլխասսա Սոֆիլոց իեանէսինտէ մաէթթէէսիֆ կէօրիւլմիշ տիր։

Պիր միլլէթտե վէ եախօտ պիր իտտաքէտե էն զիեատե արանըլան վէ մուպատտէս սաերլան չէյ, վագֆա վէ եախօտ խայր ու սէվապ տաեիր մատտէլերտե էմնիեէթի քեամիլէ պուլունմագ տըր, խայր ու սէվապ իչլեէն զաթը միւբատընը, քէյֆի մանէշա մանէալար վիրմէքսիզին, սաղա սոլա չէվիրմէքսիզին, էեիզ պիւքմէքսիզին, նօգթասը նօգթասընա իճրա իթմէք տիր, խալգա էմնիեէթի քեամիլէ կէօսթէրմէք տիր։ Մէսէլա, էկէր պիր ատէմ միլեօնլարճա սէֆիլ ինսանլարը պըրագըգ տա, օլանճա վարիեէթինի քէնտի հիւանի բիզասըյլա վէ նիզամը տաեիրէսինտե օլարագ, եալընըզ պիր թավուգ իչիւն վասիեէթ իթսէ պիլէ, անը իճրա իյլէմէք տիր։ Եօգսա անտէն սօնրա, քիմսէ էմնիեէթ իտիպ տէ, էն զիեատէ մագպուլ չէյլեր իչին պիլէ վասիեէթ իթմէզ վէ քեմալի էսէֆ իւզրէ զանն իտէրիզ քի, պիզտէ իհտա վէ վասիեէթին բէք նատիրէն կէօրիւլմէսինէ, պու էմնիեէթսիզլիք սէպէպ օլմուշ տուր վէ օլմագտա տըր, վէ պալէատե թէէրիպելերէ տիզգաթ օլունուպ իսլահը մէսլէք իտիլմէքսիզին, էսկի պաթըլ վէ չարբըգ իթիգատ վէ թարիգ տէվամ իտիլմէքտե տիր։

Պիր էհալինին ֆիքրինտէն, միւպթելա պուլունտուղու խայ իլլէթինի չըգարըպ մահվ իթմէքլիք, բէք միւշքիլ օլուպ, վէ օ ուպուրտա քիթապլար տօղուսու մէպալէլէր եաղըլմագ իգթիզա իտէճէկինտէն, վէ զաղէթամըզը գըթասը իսէ միւսաատե իտէմէեէճէկինտէն, պու գատարը քեաֆի ատտ իտէրէք, միւհթաճիյն վէ խայրու սէվապ նամընա օլարագ, Բաթրիգխանէնին նազարը տիզգաթընը տավէթ իտէրիզ, զիրա, պու ֆէնալըգը պու տէֆա տախի էօնիւ ալընմամասը, պունտան պէօյլե տախի տէվամընա տէլալէթ իտէր։

Մէզքիւր իեանէնին, վագթինտե վէ սաաթընտա միւհթաճիյնէ թէվզի իտիլմէմէսի, էնվայի մահրումիյեէթ վէ ֆէնալըգլարա սէպէպիյեէթ վիրտիքտէն պաշգա, տօղրուսու պիրտէ գօրգարըզքի, էկէր մեզքիւր չարբըգ թարիգտէն պիր ան էվվէլ վագ կէչիրմէզ իսէ, սաեիր խուսուսլարտա կէօրիւլէկէլտիկի կիպի, սաեիր պիր ֆէնալըգ տահա հուսուլե կէլիր, եանի տիմէք իսթէրիզքի, հաֆթալար այլար կէչէր, եէնիպ աբու միւհթաճիյնի էօթէեէ պէրուեէ տաղըլը, աֆէթին թէէսիրի հէրքէսին գալպինտէ էքսիլիր ունուտուլուր . . .

վէ գօմիսիօն ազալարընտան պաղլար, էսկի չարբըգ ազգատէրլիքլէրինի պիր ազ տահա իլէրու կէօթիրէրէք, գալդըպ «տատամ սէնտե, անլէր հէր նասըլ օլսա պիրէր թարիգ իլե գայբըլմըշ օլմալը տրրլար, վերէճէկիմիզ պիրէր մըգտար իեանէտէն նէ՝ ֆաեիտե կէօրէպիլէճէքլէր տիր, պիւեիւք պիր իչէ եարամաեըպ «օյս ֆիթմիչ օլսճագ տըր, կէլինիպ չու պիր գաշ զուրուշ իլե, ֆիլան եա ֆալան ըսկիրտիլուն մէքթէպ վէ եախօտ քիլիտե մէնֆաաթընա օլարագ պիր ագտարէմ ալալըմ, պէօյլե եարար իսէք տահա զիեատ իչէ եարար ֆաեիտէլի օլուր . . .» տէրլէր, վէ օլ վագըթ, հիչ շիբհէ ճաեիպ տէկիլ տիր քի, սահիրլերտե իսքեաթ օլուրլար, վէ միւբատա խըտմէթ իթմէմէքլիք խիեանէթ իլլէթի տէ պագը գալը։

Որ ունիցի ականջ՝ լսելոյ լուիցէ։

ՀՐԱՒԷՐ ԱՌ ԲԱՆԱՍԷՐՍ

Քաղաքակրթութեան պատմութիւնն ուսումնասիրելու մեծապէս նպաստած է նոր տեսակ գիտութիւն մը — Ազգագրութիւն որուն հետ սերտ կապակցութիւն ունի նաև Ազգաբանութիւնն։

Առ այս այլ և այլ երկիրներ զանազան ընկերութիւնք հաստատուած են այսօր։ Մենք ալ, մեր ձեռքէն եկածին չափ քաղաքակրթութեան պատմութեան օժանդակելու համար, մեր ուղևորութեան միջոցին նկատողութեան առինք Արևելքի մէջ սփռուեալ Հայ — Բոշայներն։

Այն ազգին վրայ մեր պատրաստած աշխատութիւնն — «Հայ Բոշայներ և իրենց լեզուն» (1) — տակաւին հրապարակ չի հանած, որպէս զի ամէն կողմանէ կատարեալ լինի գործն, ներկայիս կը դիմենք Ազգիս բանասիրաց, և կը խնդրենք որ հաճին հաղորդել մեզ Հայ—Բոշայից վերաբերեալ տեղեկութիւն, որչափ որ կրցած են և կրնան հաւաքել։

Մեր աշխատութիւնը բաժնած ենք չորս մասանց։ Ա. — Մոգոնք Բոշայից, յորում ցոյց կուտանք բոշայներուն և ընդհանրապէս աշխարհիս բոլոր Գնչուներու ծագումն և իրենց մայր — հայրենիքն կամ որորանն։ ուստի այս մասին ուշադրութիւն պէտք է դարձուցեն բանահաւաքք անոնց բերանացի աւանդութեանց, Բ. — Կենցաղ Բոշայից, այսինքն վարք, բարք, սովորոյթք, կրօնք, ազգութիւն, լեզու, և լն։ և լն։ Գ. — Երկանոնեան Բոշայ լեզուի, զոր առաջին անգամ ըլլալով մենք կազմած ենք, արդիւնք մասնաւոր ուսումնասիրութեանց, Դ. — Բաղդատական բառարան Բոշայ լեզուի ընդարձակ լեզուաց, և ի մասնաւորի հնդկերէնի և հայերէնի հետ։

Այսչափ ինչ ծանօթութենէ յետոյ կը։ կին և կրկին կը խնդրենք բանասէրներէ որ հաճին իրենց ուրախութիւն տեղեկութիւններն առաքել անյապաղ մեր հասցէին որ է։

Կ. Յ. ՊԱՍՄԱՃԵԱՆ

310, Սէլամըզ Իւսկիւտար,
Կ. Պոլիս

ԹԷԼԷԳՐԱՖԱՅ

Բարիզ 16 մարտ, — Ղազէթալարտան պիր չօգլարը, մէճլիսի մէպուսանտա գապինէնին մուխալիֆլերի չօղալարը՝ ղընը նագլ ու բիվաեէթ իյլէմիշլէր իսէ տէ, իշպու բիվաեէթ պի ասլ ու էսաս տըր։

Բօմա 16. — Գոնթ Թավէրնանը Իթալիա տէվլէթինին Պերլին սէֆարէթինէ նասպ ու թաեինի, եարբն բէսմէն իլան օլունաճագ տըր։

Բօմա 16. — Սէնէյի ճարիեէ պիւճէ աչքը, 30 միլիոն ֆրանգա պալիզ օլսճագ, վէ պու աչքդ կէլէճէք սէնէ լա

---

(1) Տես «Պասմաճեանին գործքը Գնչուներու վրայ» հատուածը Կեռայի հունգարերէն ամսաթերթին մէջ, 1889 Ապրիլ թ. 4 էջ 127։ Հմմտ. նոյնն՝ Հանդէս Ամսօրեայ, 1889, թ. 5. կողի վրայ։

ագալլ 80 միլիոն ֆրանգա իրիշէճէք տիր։

Մատրիտ 16։ — Հիւքիւմէթ Գուլպա ատասընը Միւճթէմիայի Ամերիկա հիւքիւմէթինէ սաթմաղա գալիէն գարար վերմիշ, վէ հալթա շերայիթի պէերեէնին չիմտիտէն գարարլաշըրըլմըշ օլտուղու, մուխալիֆին ֆըրգասը մէհաֆիլինտէ իտտիա օլունուեօր։

ՏԱԽԻԼԻԵԷ

Անատօլու օսմանլը շըմէնտըֆէրինին էօնիւ գըսմընըն ինշաաթը խիթամ պուլմուշ օլմալա, գապուլը մուվաղգաթ մուամէլէնինի իճրա իթմէք իւզրէ, օլ թարափա մէէմուրէն իզամ պուրուլմուշ օլան հէյեէթի մախսուսէյի ֆէննիեէ մաարիֆէթի իլէ, ինչպու գըսմըն ըէսմի քիւշատը իճրա օլունմուշ, վէ հէյեէթի մէզքիւրէ մէէմուրիէթինի իքմալ իտէրէք Տէրսաատէթէ ավէթ իթմիշ տիր։

Խաթթը մէզքիւր, ին էօնիւ գըսմը տախիլ օլտուղու հալտէ, շիմտիլիք 283 քիլոմէթրօեա պալիդ օլմուշ, վէ էսկիշէհրէ գատար օլան խաթթըն ըէյլէրի ֆէրզ ու թէմտիտ գըլընմագտա պուլունտուղու կիպի, էսկիշէհիրտէն էնգարէեէ գատար օլան մէսաֆէէնին ամէլիեաթը թիւրապիեէսի տախի խիթամբէղիր օլմաղլա, ըէյլէրի տէրտէսթի թէֆքիշ պուլունմուշ տուր։

Խաթթըն էնգարէեէ գատար օլան եմրի թէմտիտի, մուգավէլէնամէտ մուայեէն օլան միւտտէթէն 6 այ եվվէլ խիթամ պուլաճաղը զանն ու թախմին օլունուեօր։

Այ Սթէֆանոստան Հայդալը գիրատթ մէքթէպինէ գատար ինշասը մուգաբրէր օլուպ, իհալէյի գաթիեէսի իճրա իսիլէն չօսէնին, ինշաաթ վէ իմալաթընա պաշլանմագ իւզրէ, էվվէլքի կիւն Նաֆիա Նէզարէթի Թուրուգ վէ մէապիր իտարէսի մուավինի Ադալանեան Գէորգ էֆ. մահէլլի մէզքիւրուն լաղըմ կէլէն Բրօֆիլլէրինի թանզիմ վէ իյճապ իտէն վէթէթլէրի չագ տըրըլարագ, ինշաաթա պաշլանտըպը իշլիտիլմիշ տիր։

Մուտանեա-Պուրսա շրմէնտըֆէրի պօյունճա թէմտիտ իտիլէճէք թէլէկրաֆ խաթթը իշլիւն, իյճապ իտէն մարինա վէ սահէրէնին թէլէկրաֆ վէ Բօսթա Նէզարէթինճէ ինշասը իլէ պէրապէր, թէլէկրաֆ խաթթլարընին թէմտիտի թահթը գարարա ալընարագ մուգավէլէնամէտլէրինին տախի թէհթի իտիլտիկինի եազմըշ իտիք։

Զիքը օլունան խաթթըն կէշիտ նամ մահէլէ գատար օլան գըսմընըն տիրէքլէրի ըէքզ իլէ, խաթթ թէմտիտ իտիլտիկի կիպի, տիկէր մահէլէրի տախի թէմտիտ իտիլմէքտէ պուլունմուշ, վէ լաղըմ կէլէն մաքինա վէ էտէվաթը սաեիրէ տախի նէզարէթի միւշարիլէյհա ֆապրիգասընտա եաբըլըպ հազըրլանմըշ օլտուղու ճիհէթլէ, պու կիւն մահէլլի մէզքիւրէ կէօնտէրիլէճէք իմիշ։

Տիբլօմասը օլմատըպը հալտէ քէնտիսինի հէքիմ կէօսթէրէրէք պիր թագըմ պիշարէլէրին էքմէք բարալարընը իւճրէթ օլարագ ալմըշ, վէ կէօզլէրինտէ ամէլիեաթի իճրասը իլէ, պիւթիւն պիւթիւն կէօրմէքտէն մահրում իթմիշ օլան, Նիկէլի Աբօսթօլուն 3 սէնէ միւատէթլէ քիւրէկէ գօնուլմասը հաղգընտա, ճինաեէթի մահքէմէսինէ վէրիլէն հիւքմ, մահքէմէյի թէմէիզճէ թաստիգ օլունմուշ տուր։

Տարիւլաճէզէնին մէսաբիֆի թէէսինէ մէատար օլմագ իւզրէ, թէշրիֆաթը ումումիեէ նազրը Միւնիր բաշա հազրէթլէրինին թահթը հիմաեէսինտէ օլարագ, Պէյօղլունտա Ֆրանսըզ թէատրոսունտա վէրիլմիշ օլան պալօտան 100 լիրա գապար հասըլաթը սաֆիեէ վուգուա կէլմիշ տիր։

Հէմշէհրիմիզտէն, եէմէն օրտուլի Հիւմաեունու թապիպի սաղ գօլաղասը ֆիւթուվվէթլու Նազարէթ էֆէնտիեէ պէշինճի բիւթպէտէնպիրգըթա Մէճիտի նիշանը զիյզանը իհսան պույրուլմուշ օլտուղունտան, մաէլ մէճլիսունիեէ թէպրիք իտէրիզ։

ՐԷՍԻՄԼԻ ՂԱԶԷԹԱ ՎԷ ՄԷԱՐԻՖ

Քիթապճը կարապետ վէ Գասպար էֆէնտիլէր թարաֆընտան նէշր օլունմագտա օլան էտէպի վէ ֆէննի բիսալէյէրին սոն նիւսխէլէրի, վէլատէթի հազրէթի Շեհրիեարի միւնասէպէթի իլէ ֆէվգէլատէ սուրէթաէ նէշր օլունարագ, շեհրիմիզին ասարը կիւզիտէսինտէն օլուպ, ֆէննի մէյմարիճէ զաեէթ էհէմմիեէթլի օլան պագը միւէսսէսաթը տիլքիւշա ըէսիմլէրի իլէ թէզեին օլունարագ, էնգարը թագտիրի գարիսունու քիրամէ արդ օլունմուշ օլտուղու մաէլ մէճլիսունիեէ կէօրիւլմիշ տիր։

ՍԱՐՍԱՖԻՅԵԷ

ԳԱԼԱԹԱ ԳՕՐՍԱՆԸ

1892 Մարտ 6, սաաթ 4

Էսկ. Ուս. միւպէտտէլէ. սէրի $		
Տիւն ագշամ գափանը.	20	24
Պու սապահ աշըլտը. . .	20	27
Էն եիւքսէք Փիեաթ . .	20	27
Էն աշաղը Փիյաթ. . . .	20	22½
Սէրի Ա . . . . Ի. Լ.	45	50
» Գ . . . . . » »	26	75
» Ս . . . . . » »	18	81
Թահվիլաթը Օսմանիյէ. .		75
Էն եիւքսէք Փիեաթ . .	75	2
Էն աշաղը Փիեաթ . . .	74	30
Թասֆիյէ.		21
Շըմէնտըֆէր . . . . Ֆր.		73
Օպիկասիօն Թրամ. գ. ք. Ֆր.		504
Իսթիլանճ 8 կիւնէ. Լ. Օ.		230
» 1 այա . »		450
Գօնսօլիտ ըէքօրու		
Օսմանիյէ » . . Ըէքօր		
Շըմէնտըֆէր » . . Տէքօր		
ԱԴՍԻՕՆԼԱՐ		
Իսթանպօլ պանգասը Ի. Լ.	4	10
Սօսիէթէ ժէնէրալ. . »	4	5
» Օթ. չանժ է վալէօր »	4	10
Գրէսի ժէնէրալ օթօմ. Լ. Օ.		7
Թրամվայ.	6	5
Ըէժի . . . . . գ. ք.	15	28
ԵՈՒՆԱՆ ՖՕՆՏՕԼԱՐԸ		
Իսթիդրազ 5% . . . . Ֆր.	322	50
» 4% . . . . »		
Պանգ Նասիօնալ. . . . »	404	
Լօրիօմ . . . . . »	95	
ԱԳՃԷ ՖԻՆԱԹԼԱՐԸ		
Օսմ. լիր. 100 Ղշ. ասն Ղշ. Փ.		
Սիմ մէճիտիյէ	108	16
Մէթալիք	98	
Պէշլիք	102	
Ալթընըզ	102	20
Ինկիլիզ լիրասը	110	2
Ֆրանսըզ »	87	19
Բօլ	89	30
Գարպօն գաեիմէսի . . .	9	2
ԳԱՄՊԻՕ		
Լօնտրա.	110	5
Փարիս	22	87½
Ֆրանգ		
Ֆիօրէն	10	75
Մարկ		

ՏՕԴԹԷՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ

Թէտավիի խուսուսի, իլէթի էֆրէնտիեէ, վէ ալէաթը թէնասիլիեէ տաեիր Գալաթատա քէօբրիւ պաշը, Նիւմէրօ 5։

ՃԷՐՐԱՀ ՄԻՍԱՔ ՎԱՆԼԵՁԱՆ

Կէտիք բաշատա, Պալի Բաշա եօղուշունտա, Ամայըճը սօգաղընտա 12 Նիւմէրօլու խանէտէ։ Հէր կիւն սապահ-տան սաաթ 5 է գատար, վէ Յտէն սօնրա Բարմակ Դարուտա էճզախանէյի Սուլթանիտէ, մի բաճաաթ իտէն եարալըլարը թէտավի իթմէքտէ օլաղ-ղուլան օլունուր։

Իսթանպօլա եալընըզ պիր զ ապկուն լիւք մէսաֆէտէ վագը պիր մահէլլէ իչին պիր վարժապետ իլէ պիր ան վարժուհիեէ լիւզում վար տիր։ Վարժապետ վէ վարժուհինին զէվճ վէ զէվճէ-տրլարը իգթիսա իթմէքտէ տիր։ Վէ վարժապետին Հայճա, Թիւրքճէ վէ Ֆրանսըզճա պիլմէսի վէ տէրս վիրմէսի, վէ զէվճէսի օլան վարժուհինին տախի Հայճա, վէ էլ հիւնէրլէրի վէ պիչսէք վէ տիքիշ պիլմէսի վէ էօյրէթմէսի արզու օլունմագտա տիր։

Պունա արզու քէշ վէ միւգթէտիր պուլունան, զաթլարըն մաթպասմըզա միւբաճաաթ իթմէլէրի իսթար օլունուր։

ԳՐԱԲԱՌ

ԵՒ

ՀԱՑ-ՏԱՃԿԵՐԷՆ ՍԱՂՄՈՍ

Պատուելի Գրիգոր Փէշտիմալճեանընն պունտան չէնտ սէնէլէր մուգատտէմ թէրճէմէ իտիպ, թապ ու նէշր իտիլմիշ պուլունան իշպու Սալմոս չօգտան պէրու պիթմիշ օլտուղունտան, պու տէֆա չօգլարրն արզուսու իւզրէ, Շիրքէթի միւրէթթիպիեէ մաթպասընտա նէֆիս սուրէթաէ թապ իտիլմիշ օլտուղունտան, էյի քէսաղըտլըսը 25 վէ ատի քէսաղըտլըսը 20 ղուրուշա սաթըեա չըգարըլաճագ տըր։

ՃԱՆԻԻ ՄԷՇՀՈՒՐ

ՀԱՆՐԻ ՓՐԱՆՋԻՆԻ

Իշպու չաեանը գիտաթ ըօման, Արամեան մաթպասընտա թապ օլունարագ, հէր քիթապճը տիւքքեանընտա վէ Պահճէ դարուտա Սուճի Պողոս վէ Յակոբ ազալարընը տիւքքեանընտա 10ար ղրուշա սաթըլըր։

ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

ԵՐԵՔԼԵԶՈՒԵԱՆ

Անգլիերէն, Հայերէն և Թուրքերէն

Իւր պէտքն ու կարեւորութիւնն ի վաղուց զգալի եղած սոյն Անգլ. Հայ. Թուրքերէն բառարանն, հանդերձ բառից արտասանութեամբ, սկսած է հրատարակուիլ թերթ առ թերթ։

Բաժանորդագրութիւնն է խիստ դիւրամատչելի, այն է՝ 35 դահեկան։

Բաժանորդութեան տեղիք որոշուած են Մարգարեան և Գաֆաֆեան գրատուներն։

Պիտի պարունակէ 30,000 բառ։

Ինկիլիզճէ կիպի միւհիմմ վէ միւֆիտ պիր լիսանը թահսիլէ արզուքէշ պուլունան հէր զաթը, մէզքիւր բառարանա ապօնէ եազըլարագ, հէմ իսթիֆատէ իթմէսինի, վէ հէսաեէ միւէլլիֆինի թէշֆիգէ հիմմէթ իյլէմէսինի արզու վէ նասիհաթ իտէրիզ։

ՄԵՍՐՈՊ ՆՈՒՊԱՐԵԱՆ

ԲԱՌԱՐԱՆ

ՖՐԱՆՍԵՐԷՆԷ ՀԱՑ-ԱՇԽԱՐՀԻԿ

1106 մեծադիր երեսներէ բաղկացեալ

(ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՊԱՂՏԱՏԼԵԱՆ)

Դոհութեամբ կը ծանուցանեմք թէ սոյն ընդարձակ բառարան, այնչափ գովեստիւք գնահատեալ շատ մը ձեռնհաս անձերէ, աւարտած է բոլորովին։

Իւր ճոխագոյն պարունակութեամբ, հայերէն համանշանակներու ճշդութեամբն, շատ մը նորակերտ և գաւառական բառերովն և ճշգմամբք՝ բազմաչխատ հեղինակին սոյն երկն անհրաժեշտ գործի մ'է թէ թարգմանչաց, թէ ուսանողաց, և թէ առհասարակ ամէն անոնց որք կ'զբաղին Ֆրանսերէն լեզուով։

Ֆրանսերէնի մէջ գործածական բոլոր բառերն, ոճերն ու ստացուածքներն հաւաքելով, և դնելով անոնց ամենուն ալ ճըշդագոյն նշանակութիւնները, զանազան առումներն և համապատասխան հայերէն նշանակութիւններ, ի հարկին թուրքերէններըն ևս, Նուպարեան էֆէնտի յօրինած է շատ հարուստ, շատ կատարեալ գործ մը՝ արդիւնք երկարժամանակեայ աշխատութեանց, անդուլ խուզարկութեանց, և խըղճամիտ ու իմաստուն հետազօտութեանց։

Գործոյն կարեւորութեան կը համապատասխանէ նաև տպագրութիւնն, որ Պաղտատլեան տպարանի խնամեալ արտադրութեանց մին է և կը կազմէ ստուար և գեղեցիկ հատոր մը՝ ճոխագոյն մատենադարանաց մէջ ընտիր տեղ մը գրաւելու արժանի։

Բաժանորդք պէտք է դիմեն Արեւելքի Համագրատունը՝ ստանալու համար իրենց բաժինները։ Վաճառման կեդրոնատեղին է ՊԱՂՏԱՏԼԵԱՆ ՏՊԱՐԱՆ, Պոլիս Սուլթան Համամ թիւ 14։

Պատառներէն հետզհետէ հասած յանձնարարութեանց պատճառաւ մինչև փետր. վերջ՝ անփոփոխ պիտի պահուի Նուպարեան Բառարանին գինը, այն է 20 ֆրանք։

ՆՈՐ

ԲԱՌԱԳԻՐՔ

ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ

ՅՕՐԻՆԵԱՑ

ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՃԵԱՆ

Բառ 30,000

Տպագր. Նշան Կ. Պէրպէրեան

Քիչ ատենէն կաւարտի տպագրութիւնն սոյն Նոր ԲԱՌԱԳԻՐՔԻ՝ որ իւր ճոխ պարբերակութեամբք, գրական, գիտական բառերով, որոնցմէ ոմանց առջև նոցա ֆրանսերէն համանշանակներն ևս գրուած են, Հայերէն լեզուի ուսման ընտիր առաջնորդ նիմ պիտի լինի ամէն անհատի համար։

Բաժնեգինն է 15 դահեկան

Դիմել առ Հեղինակն, Կ. Պոլիս, Էսկի-Զապթիեէ, Պէրպէրեան տպարան։

ՍԱՀՄԱՆԱՏԱՐԵՐԲ

ԲԱՂԱԲԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ

Ի պէտս Ազգային Վարժարանաց

ԱՌՑՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

ԿԱՄ

ՏՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի պէտս աշակերտուհեաց հինգերորդ և վեցերորդ դասուց ազգային վարժարանաց

Պու միւֆիտա քիթապլարը իքէսի տախի Ազգային վարժարանաց Կրթական Տեսուչ Իւթիւճեան Կարապետ էֆէնտիին էսէրի պէրկիւզիտէլէրի օլարագ Պաղտատլեան տպարանտա կիւզէլճէ թապ իտիլմիշ օլտուղու, վէ 140ար սահիֆէտէն իպարէթ օլուպ վէ ճիլէնմիշ պուլունտուղու հալտէ եալընըզ էէր ղրուշա սաթըլմագտա օլտուղունտան, հէր քէսին օգուտեարագ խսթիֆատէ իյլէմէսինի նասիհաթ իտէրիզ։

Մէզքիւր քիթապճըգլարը իքէսի տախի, մէքթէպլէրտէ օգուտատուրուլմագ իւզրէ Ուսուցչական Խորհուրդ թարաֆընտան թատիգ իտիլմիշ տիր։

ԼԱՎԸՆԻՐ

ՏԷ

ՖԱՄԻՑԼ

Ֆամիլեալար իսթիգպալի նամ չիրքէթի միւթէգապիւէյի թէէմինքէ, սէրմ եէլէր թէշքիլի էշին, Ֆրանսա տէվլէթինին նէզարէթի վէ հիմաեէսի թահթընտա իյֆայի մուա մէլաթ իյլէր։

Շիրքէթին մէրքէզի իտարէսի Ֆրանսա Լիօն շէհրինտէ, Ռէբիւպլիք սօգագ, Նիւմէրօ 61։

ԹԷՄԻՆ ՕԼՈՒՆԱՆ ՍԷՐՄԱՆԷ

100,000,000 ՖՐԱՆԳ

«Լ'Ամբնիր տէ Ֆամիյլ» շիրքէթինին Տէրսաատէթի աճէնթէլիկի, 1884 քեանունի սանի իպթիտասընտան պաշլամըշ տըր։

Ֆաղլա մալիւմաթ ալմագ, վէ շիրքէթէ հիսսէսար եազըլմագ արզուսունտա պուլունան, Տէրսաատէթաէ Պաղչէ-Գաբուսունտա Շէյխիւլ Իսլամ խանընտա 11 Նիւմէրօլու օտատա մուգիմ ատճէնթէսի Թէլլալեան Բարսեղ էֆէնտիեէ միւրաճաաթ իթմէլի տիր։